



Մ Ա Ն Ա Վ Ա Տ Յ

Թիր 2

1889

Նոյեմբեր 15

Մ Ա Ր Դ Ն Յ Ա Շ Խ Ա Ր Հ Ե

Չերդ ազագուն ժերենիկ
Չոր սաստիկ շունչ բուռն հովուն
Գողցես դրած խաղաղիկ
Քշէ տանի դէպ հեռուն .

Որպէս ծովու ալիքներ
Որ միջ հողմոց ի տասան ,
Բաղիսին ժայռոց անվեհեր
Եւ բեկրեկին նոյն ժամայն .

Իրու ամսուր մրապաս
Որ կը ծածկեն վարդ երկին ,
Եւ յ'Արեգեն բոցացայ
Խուսափելով կ'անհետին :


Չմաղագեղ այն ծաղիկ
Որ կը փայլի երկներփեսան

Այլ մահացու խորշակիկ
Խամբէ , բողոք աննշան :

Եւ փափկարեւ զերդ բոշուն
Որ կամի պար մասնել միշ ,
Այլ որսորդի հետ բաժուն
Նորս սրին տայ բիւր վիշ .

Այսպէս է մարդն յ՛Աշխարհի
Նշառակ բիւր վշտերու ,
Մերը խեղճ , լուն , մերը արի .
Աշխարհ այսպէս կը բողոք .

ՍԵՆԵՔԵՐԻՄ ԳԻՒՐՔՃԵԱՆ
Ալբասիս



ՄԱՆԿՈՒԹԻՒՆ ԵՐԵՒԵԼԻ ՍՐԱՆՑ

Պ. Ա. Մ. Օ

Սատանան՝ Քլէրմօնի Մայր Եկեղեցւոյն մէջ եւ վիետազարդ երգչուհին.

Յուանոսյի նկարչական վայրերէն մին է արդարու Քլէրմօն՝ այն անձուկ այլ բարձր լեռներէ շրջապատեալ քաղաքն՝ որ ատենօք Օվէրնել մայրաքաղաքն էր : Իւր մոյր եկեղեցին ու երկու գեղեցիկ եկեղեցիներն բոլոր տներէն բարձր են, իւր այգիներով ծածկեալ բլուրներէն խորին ու գալարուտ ծոցերէն՝ ուր հաճաքային ջուրեր կը հոսին : Գիւղերն լեռանց զառիվայրին վրայ կ'աստիճանաւրին . վերջապէս, աւելի հեռին, Բիւտը Տօմի լեռն բարձրաբերձ, ահազին բուրդ մը կը պատկերէ կապտագոյն երկնի մէջ :

Քլէրմօնի շրջակայ գիւղերէն Ռուայա է միայն զմայլելին . կարգաչուն վտակ մը կը հոսի սեպաժայուերու մէջէն, ուր խրճիթներ են կառուցեալ, և այն վրտակին մի կողմն բարձրաւանդակ մը կը բարձրանայ տերեախիտ շաքանակենիներով ծածկեալ : Գիւղին երիտասարդութիւնը անդ կ'երթայ պարելի ի ճայն որնդի, թմրկի և շեփորայի՝ որք լսելի կ'ընեն Օվէրնիական եղանակներ ոստուտուն և միանդամայն յամիլնթաց, դարերէ ի վեր անփոփոխ պահուած :

Ամբողջ շարաթն, պարուց այս դաշտային գեղեցիկ սրահներն ամայի կը մնան, և շրջապայողաց համար զովառուն և մասպնչական վայրեր են :

Օգոստոսի տաք օրերէ մին, աժդայն ու բարձրահասակ երիտասարդ մը հո-

վանաւոր ծառոց միոյն տակ նստած էր : Նիհար ու գլխահակ՝ խորհրդածութեան մէջ էր խորասոյզ, այլ գէմքն ներշնչումէ կամ թերեւս բնութեան գեղին զուարթագին : Մառոց վրայ թառած թոչնոց դայլայլիկին, ծղրիտին ու ճպուռին որոշ երգերուն կ'ունկնդրէր, նաև հովիւի մը երգած հին եղանակի մը հեռաւոր ձայնին : Երիտասարդ երազողն բոլոր այս ներգաշնակ ձայներուն կ'ունկնդրէր, որոց կը ձանակցէր կարկաչահոս ջրոց խոխոջն : Կը թուէր իւր մտաց մէջ դըրոշմել զայնս և ընդ հուպ տեար մի հանեց հին ու բզկատած զգեստին գրապահէն, մի քանի նշաններ գծեց : յետոյ սկսաւ նորէն երազել . Ռուայաի մօտակայ եկեղեցւոյն զանգակն հնչեց եւ իր անուրջն խլեց զայն . ոտքի ելաւ, որպէս հրամանի պատրաստ զինուորն . « Կէս ժամի մէջ պարտիմ զգեստս փոխել և մայր եկեղեցին երթալ . մուցած էի թէ Եպիսկոպոսն պիտի պատարագէր - Ո՞հ, ի՞նչ սարկութիւն, ի՞նչ ստրկութիւն ... Ո՞րքան լաւ էի հոս, անրջալի ու լոին ժամէ մը յետոյ պիտի կարենայի աւարտել հովուերգութիւնս . մի միայն տասնուշինդ օրեր կը բաւեն ինձ օրերաի մը նուազն ամբողջացնելու համար, և պիտի ծափահարուէի ի Բարիկ, արքունիքն ալ ինձմով պիտի ըգբաղէր, ու անունս բոլոր ֆուանսայի մէջ պիտի տարածուէր :

Մինչ այսպէս կը մտածէր, Ռուայաի զուարթուն արահետներէն կ'իջնէր և տիրութեամբ համակեալ, քաղաքէն կը վերադառնար . մանուածապատ փողոցներէն անցնելով մայր եկեղեցւոյն հրապարակն հասաւ : Հոն է մեծն Բագալի ծնած ու ապրած տունն . և այս տան մէջ կը բնակէր մեր երիտասարդ

շրջագոյզն . երկրորդ յարկն խոնաւ ու ցուրտ բակի մը փրայ նայող փոքր սեն . եակ մը կը վարձէր : Իր պատուհանին երկու կողմու աշտարակիկներ կը բարձրանային , որոց ոլորուն ու բարձր սանդուզն շատ անգամներ Բասդալի փորձոց ծառայած էր : Սեպ աստիճաններէն վեր ելաւ արագաբար և իւր սենեակն հասնելով՝ կիրակնօրեայ զգեստն հագաւ , որ քիչ մ'աւելի նոր էր իր ամենօրեայէն : Յետոյ , մեծաքայլ շրջեցաւ սենեակին մէջ , բարկութեամբ ճակուն զարնելով . « Ո՞չ , ո՞չ , ըստ , ալ չեմ կրնար այսպէս ապրիլ , միտումն կը կոչէ զիս , պարախմ անոր հնազանդիլ , և միտք չունիմ սուրող կեանքս երգիռնահարութեամբ անցնել ու միշտ թշուա՛ռ լինիլ ու արուեստի մեքենագործ մը . . . կաւ գիտեմ թէ պէտք է ապրիլ , սնանիլ , հագուիլ . այլ աւելի կը սիրեմ ամեն թշուառութիւն կրել ու փա՛ռք ստանալ : Ո՞հ , կ'երդնում թէ իմ ստրկութեան վերջին օրն է այս :

Այսպէս խօսելով փոքր աշտարակին սանդղէն ելաւ արագաբայլ և մայր եկեղեցին մոտաւ . երգիռնը տանող սանդուզն կ'ուղղուէր , երբ չուրջառով քաշանայ մը կեցուց զայն :

« Գերապայծառ եալիսկոպոսն պիտի պատարագէ , ըստւ նմա , քաղաքին բոլոր մեծաւորներն արարողութեան ներկայ պիտի գտնուին . կ'աղաչեմ , սիրելի որդեակ , ձեր գեղեցիկ եղանակներն զարկէք . ժամանակէ մ'ի վեր ձեր պաշտօնն անհոգութեամբ կը վարէք .

— Է՛ լսաւ , տէր հայր , յարեց քիչ մը խօսութեամբ երիտասարդ երգիռնահարն , պայմանագիրն ինչո՞ւ չէք խղեր . ինձմէ լսագոյնն կրնաք գտնել . ալ չեմ ներշնչուիր :

— Բայց այս պայմանագիրն ձեզ կը

ստիպէ , ես բնաւ չեմ խղեր զայն , գոնչեց քահանայն . խորհեցէք թէ ատեն մը մեր փառքն և ուրախութիւնն եղաք և դեռ կրնաք լինիլ , մանաւանդ այսօր : Սրդ կը մեկնիմ . Գերապայծառը ահա կուգայ . խոստացէք որ մեզ պիտի գոհացնէք :

— Այո՛ , այո՛ , կը խօստանամ , մրմընչեց խեղճ երգիռնահարն , և մթին սանդղին մէջ աներեսոյթ եղաւ , Անդ միտուակ և եկեղեցւոյն մէջ առանց նայելու , նախուկին մոտածմունքն պաշտրեցին զայն . միայն Բարիկ երազեց , մեծ օքերա , աշխարհական նուագ , և երգիռնահարութենէ հրաժարաբելու երգումն ըրաւ :

Երգեցողութիւնք սկսան և անորոշնուագահարութիւնն յանկարծ պարի եղանակի մը փոխուեցաւ՝ ձայնաւորաց երգած սաղմոսերգութեան խիստ անյարմար : Բագոսեան պարերգ մը կը զարնէր , զոր խալական թատրոնի մը համար պատրաստած էր : Զայնաւոր մը եկաւ խկոյն ըսել որ դադրի և եկեղեցական նուագ զարնէ : Այն ատեն , երգիռնին ստեղներուն վրայ ուժգնութեամբ զարնելով կատաղագին , դժոխային ժխոր մը յարոյց . պիտի կարծըւէր թէ՝ մրրիկն կը դոռար և մայր եկեղեցին պիտի վլէր շառաչմամբ . ահեղասասաւ մրրիկէ մը կործանելով , Հանդիսատեսներն սարսափած էին . ամենէն խելացիները կ'ըսէին թէ երգիռնահարն խենթեցած էր . մի քանի բարեպաշտ պատաւներ կը հաւաստէին թէ սատանան երգիռնին մէջ մտած էր և աղմուկ կը յարուցանէր :

Եպիսկոպոսը պահ մը պատարագելէ դադրեցաւ և խեղճ երգիռնահարն կոչել տուաւ , որ երգիռնի ամենամթին խորշին մէջ կը պահուըտէր : Չ'էր ուզեր Գերապայծառին ներկայանալ : Վեր-

ջապէս բռնութեամբ գերապայծառին առաջ տարուեցաւ . Եպիսկոպոսն քաղցրութեամբ հարցուց թէ՝ ի՞նչ էր այս գայթակղութեան պատճառը : Պատասխանեց երգիոնահարն :

« Գերապայծառ տէ՛ր , անուշադրութեամբ ուրիշ նուագ մը կը զարնէի , որ զիս վհատեցուց : Վեց ամսէ ի վերթախանձանօք կը խնդրէի , այլ ի զուր . որ այդ պայմանագիրն խզեն , Գեր . տէր ,

նագիրն պիտի խզեմ , և վաղն պիտի կարենաք մեկնիլ . նոյն իսկ ձեզ մի քանի յանձնարարական նամակներ պիտի տամ արքունիքը գտնուող բարեկամներու ուղղեալ , որք պիտի պաշտպանեն զձեզ :

— Ի՞նչպէս երախտագէտ լինիլ այնքան բարեկարարութեանց , կ'ըսէր երգիոնահարն ի գութ չարժեալ . »

Եւ խոնարհելով , Եպիսկոպոսին ձեռ-



Վեցապէս բռնութեամբ Գերապայծառին առաջ տարուեցաւ :

ալ չ'եմ կրնար ապրիլ . Բարիզ զիս կը կոչէ , հոն միայն նշանաւոր և երեւելի պիտի լինիմ , թողէք զիս մեկնիլ . »

Եւ այսպէս խօսելով , արտասուք կը հոսէին իր գժգոյն ու նիհար այտերն ի վայր :

Բարի Եպիսկոպոսն ի գութ չարժեցաւ :

« Պէտք չ'է սրտերն ու մոքերն բռնասզրուել , ըստ , թող ձեր միտումն կատարուի . այս երեկոյ , ձեր պայմա-

քերը կը համբուրէր :

— Զեր երախտապարտութեան ապացոյցն տուէք երգիոնատեղին ելնելով , յարեց Եպիսկոպոսն , և այս երկնային մեղեդին լսելի ընելով , որք Քլէրմօնի բարեպաշտներուն կարծեցնել կուտան հրեշտակաց նուագն : »

Մնացեալն յաջորդ քուով

(Բարգրմ.)

Մ. ԿՈՍՏԱՆԴԵԱՆ

ԳԻՏԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔ

ՈՐՈՇՄԱՆ ՆՄԱՆՈՂՈՒԹԻՒՆ

Հոէ՛ք ձեր ընկերներէն մէկուն որ
ձեռքերն ականջներուն վրայ դնէ , և
վրայէն անցունելով բարակ չուան մը և
երկու ծայրերն միասին բերելով լաւ մը
ոլորեցէք ու ձախ ձեռքով լաւ մը ըըս-
նեցէք , պատկերին մէջ ներկայացուա-
ծին նման : Եթէ աջ ձեռաց երկու մա-
տերով թեթեւօրէն սեղմէք լարն , և կը

իրեն քաշելով յառաջ կը բերէք ո-
որուման հարուածներ , զորս կարելի է
փոխել հեռուէն լսուած աղմուկներու ,
եղունգներու թեթեւ սեղմումով մը :
Սոյն փոքրիկ փորձն ընդհանրապէս շատ
կը հիացնէ իրեն ենթարկուող անձը .
կարելի չէ երեւակայել թէ՝ որչա՛փ մեծ
է անոր յառաջ բերած տպաւորութիւն-
ներն ականջի մերտեկին վրայ :

Թարգմ.

Մ . Գ . Մ ՕԶԵԱՆ



սկսիք կամաց կամաց հեռացնել ձեռ-
քերնիդ , ոոյն հետաքրքրական փորձին
ենթարկուող անձը պիտի լսէ որուման
զօրաւոր գղրդիւն մը : Որուման աղ-
մուկը լաւ կերպիւ յառաջ բերելու հա-
մար , մէկ քանի պատրաստութիւններ
պէտք են , զոր պիտի նշանակենք աստ :

Լարին ծայրը հասնելէ առաջ , հարկ
է միւս ձեռքով բռնել և շարունակել
գործողութիւնն , փորձը ժամանակ մը
երկարելու համար :

Աջ ձեռաց երկու մատանց եղունգնե-
րով լարին վրայ կրթնած և ապա՛ դէպ

ԹՈՒՍՑԱՆՑԱՆ ԶՈՒԱՐՃԱԼԻՔ

9 ԹՈՒՈՅՑՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐՆ

Այս թիւը զանազան յատկութիւններ
ունի . հետաքրքրական և շահեկան .
կարժէ որ գիտնանք :

Առաջին . — 9 թիւը բազմապատկե-
ցէ՛ք 1 , 2 , 3 , 4 , 5 , 6 , 7 , 8 , 9 ,
թիւերով , իւրաքանչիւր գործողութե-
նէն յառաջ եկած արտադրելոյն թուա-
նշանաց գումարը միշտ 9 պիտի ըլլայ .
օրինակ . $(2 \times 9 = 18)$ $(8 + 1 = 9)$: $(3 \times 9 = 27)$ $(7 + 2 = 9)$. ևայլն :

Երկրորդ . — Առէ՛ք թիւ մ՛ որ երկու թուանշաններէ կազմուած ըլլայ . այդ թուանշաններն տեղափոխեցէ՛ք , առաջնորդն երկրորդին և երկրորդն առաջնորդն տեղը գնելով . Այնուհետեւ մեծ թուանշանէն փոքրը հանեցէ՛ք . մետայորդը կամ 9 և կամ նորա բազմապատիկն պիտի ըլլայ . Օրինակ . առէ՛ք 21 թիւն , տեղափոխենք և կը լինի 12 . մեծէն հանենք փոքրը , 21—12=9 : Եւ կամ առնունք 52 . տեղափոխենք 25 . մեծէն հանենք փոքրը՝ 52—25=27 . որ է 9 թուայն բազմապատիկն :

Մ. Գ. ՄՈԶԵԱՆ

ԱՃԱՊԱՐԱՆԱՑ ՎՏԱՆԳԸ

Պատուաւոր Պարսկաւհի մի անդադար կ'աղաչէր Աստուծոյ որ իրեն որդի մի չնորհէ : Վերջապէս որդի մի ունեցաւ , և շատ մը զոհերով Աստուծոյ գոհութիւն մատոյց : Դիշեր և ցորեկ իւր որդւոյն օրորոցին քով կ'անցնէր :

Օր մը , բազնիք երթալով , աղան իւր ամուսնոյն խնամոց յանձնեց և անոր աղաչեց որ , մինչեւ իւր գալուստը օրորոցին քովէն չեւանայա :

Այն ինչ կինն գուրս ելած էր , ամսուինը թագաւորէն հրաման մի ընդունեցաւ որ անմիջապէս զինքն կ'ուզէր : Անկարելի էր իւր գերագունին հրամանը մերժել . ուստի պալատը գնաց իւր սիրական շունը տղուն օրորոցին քով դընելէն վերջը :

Պարսիկն դուրս ելնելուն պէս , ահա ահագին օձ մի երեւցաւ և կամացուկ մի օրորոցին քով սահեցաւ : Շունը , տղուն պատահելիք վտանգը տեսնելով , օձին վրայ յարձակեցաւ և զայն սպաննեց :

Հուսկ յետոյ Պարսիկն եկաւ : Շունը ,

ըրածին վրայ ուրախացած , իւր տիրոջը առջեւ վագեց . բայց տէրն անոր արիւնլուայ երեսը տեսնելուն պէս , իւր ձեռքի դաւազանով զայն զարկաւ և սպաննեց , կարծելով թէ նա իւր տըզան սպաննած էր :

Երբ մեր մարդը սենեակը մոնելով տղուն ողջ առողջ լինիլը և օրորոցին քովը մեռած օձը տեսաւ , սկսաւ կուրծքին զարնել իւր խեղճ շանը գէմ ըրածանգթութեանը և ապերախտութեանը համար : Մի քիչ յետոյ կինն ալ եկաւ , և զայն յուսահատ տեսնելով , վշտին պատճառը հարցուց . ամուսինը եղածը անոր պատմեց : Այն ատեն կինը զայն յանդիմաննեց անխորհրդաբար ըրածին համար . ամուսինը իւր միալը խոստովանեցաւ և անոր աղաչեց որ իւր վրայ գթայ և անօգուտ յանդիմաննութիւններ չ'ընէ :

« Իրաւ է որ , պատասխանեց կինն իմ յանդիմանութիւններս անօգուտ են այսօր , բայց կը յորդորեմ զքեզ որ ուրիշ անգամ այլ եւս լաւ մտածես . այս պատահած դժբաղդութեամբ գոնէ փորձառու եղիր : Ամօթը և զղումնամապարանաց սովորական պատուղներն են ու

Թարգմ. ի Գաղ.

ՄԿՐՏԻՉ Ս. ՊԱԼԵԱՆ

Աւակեց Անարօլիա գօլէմին
ի Մարգրեան



ՄԱՆԿԱԿԱՆ ԶՈՒԱՐՃԱԼԻՔ

Պօղոս և Մարիամ , քոյր և եղբայր , մրցանակաբաշխութեան հանդէսէն կը վերադառնան , առաջինը գլուխը ծըռած : իսկ երկրորդը զուարթ և բազուկները գրքերով և պսակներով քեռնաւորած :

— Պօղոս , կըսէ մեծ մայրն յայնժամ ,

ի՞նչպէս չը կրցար դու եւս մրցանակ
մ'առնուլ։ Քոյրը ուզելով արդարացնել
իւր եղբայրը։

— Ո՛հ, մեծ մայր իմ, պէտք չէ որ
յանդիմանես զայն, յանցանքն իւրը չէ։
սեղանին վրայ գերք մը չը մնաց։

Մանուկ մը, բժշկին հրամանաց հո-
մեմատ տաքաղաթ խմելու։ ստիպուած
լինելով՝ իւր մօրը կը գանդատի։

— Ա՛հ, մայրիկ, ո՞րչափ կուզեմ որ
տաք կաթ տուող կովը մեռնի։

Զարեհ պարտէզին դրանը առջև գըն-
տակ կը խաղայ։ Աղքատ մը կ'անցնի և
իրմէ ողորմութիւն կը խնդրէ։ Զարեհ
խոհանոց կը վազէ և պատառ մը հաց
կը բերէ։

— Շնորհակալ եմ, զաւակս, կ'ըսէ
մուրացիկն, պիտի աղօթեմ Աստուծոյ
որ նոյնը հատուցանէ քեզ փոխարէն։

— Ուրեմն, կը պատասխանէ տղեկը,
աղօթէ՛ որ հետը քիչ մը շաքար տայ։

Տղայական պատասխան մը։

— Գէ՞որդ, վերջին քննութեան ժա-
մանակ լաւ տեղ մը բռնեցի՞ր աշակեր-
տաց մէջ։

— Այո՛, հօրեղբայր, վառարանին
ճիշտ քովն էի։

Թարգ.

Մ. Գ. ՄօԶԵԱՆ

Հրաւիրուած տեղն երթալու մի՛ ամբչ-
նար, իսկ չ'հրաւիրուած տեղը երթալով
ուրիշին նեղութիւն մի՛ տար։

— Թէ՛ հարսանեաց և թէ յուզարկա-
ւորութեան հանդիսի գացած ժամանակ
փորդ կշտացուր։ քանզի առաջինք ու-
րախութենէն՝ իսկ վերջինք իւրեանց
ցաւէն ու կոկիծն կը մոռնան զքեզ։

ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ Ի ՃԻԽՍԻՍԱՅԻՆ ԲԵԽԵՑ

ԵՐԿԻՐ ՓՐԱՆՍՈՒԱ ԺՈՅԵՖԻ

ԵԿ

ԾՈՎ ՆՈՐ-ԶԵՄ ՊԼԱՆԻ

ԳԼՈՒԽ Ա.

Մեկմում ԵՐԱՎԱՋԻ. — ԹՈՈԾՈՒ. —
ԾՈՎ ՆՈՐ-ԶԻՄՎԱՋԻ. — ՍԱՌՈՅՑՅԵՐԻ
պաշտեալ.

(Եարունակուրիւն և թիէն)

Պարէնց կղզիք, այսպէս յորջորջեալ
ի պատիւ հոչակաւոր չոլանտացի նա-
ւորդին, որ գտաւ զայնս ժԶ. դարուն
վերջերն, տասնեակ կղզիներ են իրար-
մէ անջատուած նեղ ջրանցքով մը։ Ժայ-
ուը բաղկացած է հերձաքարէ, կրային
քարով խառն, սոյն վերջինն կազմուած
անթիւ մանրագիտական բուսաքարերէ,
ինչ որ կ'ապացուցանէ թէ աւաւել տաք
ծով մը տիրած է այդ վայրաց և սնու-
ցած է այնպիսի կենդանիներ, որք այ-
սօր երկրագունտիս վրայ ապրելէ դադ-
րած են։

Երկու նաւերն ութ օրի չափ մնացին
անդ։ Ճանապարհորդք կրցան Նաոոի
հրուանդանին վրայ հաստատել իրենց
պաշարը։

Օգոստոս 15 ին, Բաեկու և Վէլդէք
կոմսն, նաւաստեաց, շանց և բալխիլնե-
րու հետ մեկնեցան, ի միաւին տանե-
լով 900 քիլո հաց և 1800 քիլո երշիկ։
Սոյն պաշարը գրուեցաւ ժայռի մը ճեղ-
քին մէջ, որոյ բերանը գոցեցին սա-
սոյցի ահագին կտորներով։ Այսպէս
պաշարներն պաշտպանած էին ճերմակ
արջերէն։ Գալով Ռուս և Նորվեկիացի
ձինորսաց, սոցա վրայ կրնային վստա-

հիւ, սովի ժամանակ՝ միայն գործած ելով՝ պահուած կերտկուրն :

Այս արշաւանքէն վերադարձին, ամէն ոք զգուշական միջոցներ ի ձեռին առաւ բեւեռային բնութեան գէմ ինքնքինքը պաշապանելու համար : Այդ ծովերուն մէջ նաւ մը միշտ սառոյցներէ կոտրուելու և մի քանի վայրկենէն ընկըդմելու վառագին մէջ կը գտնուի ,

բութեամբ մը , իրենց տրուելիք խըշտիկներուն : Սումպու և Բէֆէլ երկու լորօնացի շուներն , սասպիկեանութեան միակ ապացոյցը կուտային և փիլիսոփայօրէն կը ննջէին ձեան խաւի մը ներքեւ . մեծ դժուարութեամբ ընտելացան վակի մսին , քանզի այս միսն իրենց անախորժ եկած էր ի սկզբան :

Օգոստոս 20 ին , ամէն պատրաստու-



Եւ երկու նաւուց իրարմէ բաժանման վայրկեանն հասաւ :

ուստի և ջանացին իրենց ձեռաց ներքեւ ունենալ չորս շարթուան բաւականացող պաշար մը , և նաւաստեաց իւրաքանչիւրն կանխաւ առանձինն հրահանգներ ստացաւ :

Նաւուն կամուրջը լցուած էր խել մը իրերով , և ո՛չ ոք կը համարձակէր ազատ շարժում մընել : Շուները շղթակապ , կ'սպասէին օրինաւոր համբե-

թիւնք վերջացան : Սառոյցին մէջ եղած մի քանի գործ ողութեանց միջոցաւ ճանապարհորդութեան շարունակութիւնը կարելի եղաւ , և երկու նաւուց իրարմէ բաժանման վայրկեանն հասաւ : Որպիսի յուզմամբ հրաժեշտներ մատուցուեցան :

Բաժանո՞ւմ , զիրար ոյլ ևս չտեսնելու երկիւղով :

Երկնակամարն թխագոյն էր և հիւսուցին արեւելեան հողմն կը փչէր՝ երբ Թէկէրօֆ վառեց իր հնոցներն , և ից-պունի մեկնումէն մի քանի վայրկեան վերջ , ինք ևս անցայտ կը լինէր մշուշին մէջ :

Ամբողջ օրը , Թէկէրօֆ յառաջացաւ դէպի ի հիւսիսակողմն նոր Զէմպլախ : Սառոյցներն գամ քան զգամ կը բազմանային և նաւարկութիւնը կը դժուարանար : Գիշերը վրայ հսանելով՝ սառ-

ճակատագրոյն դէմ մղեալ այդ կուոց մէջ , որոց կ'սալասեն մեր ընդդիմոնալու բարոյական զօրութիւններն , մարդն միշտ կը պահէ մօտալուս փրկութեան մը անվատմելի յոյսն և չնշմարէր բնաւ այն պատրանաց երկար շղթայն , որով շրջապատուած է : Բոլորովին պիտի յուսահասէինք , երբ նոյն երեկոյին գիտցած ըլլայինք որ , այնուհետև սառոյցներուն քմահաճոյից դատապարտուած էինք , թէ՛ մեր նաւն դադրած էր իւր



Թէկէրօֆ սառոյցներէ պատահալ

Նակոյտեր ամբողջովին գոցեցին ճանապարհն , և հարկ եղաւ խարիսխ նետել նպաստաւոր վախճանի մը սպասելով : Բայց սառն , փոխանակ հալելու և կը-տոր կտոր լինելու , կը կուտակուէր և սկսած էր արդէն նաւն իւր ամէն կողմէն պաշարել : Ընդ հուպ ջրոյ ամէն հետք անցայտացան , և սառէ լեռ մը բարձրացաւ , Թէկէրօֆ , այլ եւս չպիտի կրնար յաղթել այդմ :

« Բարերազդաբար , կը գրէ Բաեէռ ,

դերը կատարեէ , մէ ամէն յոյս՝ զոր մեր բարեկամք յայտնած էին մեզ ողջունելով՝ Թէկէրօֆի երեւումն , ոչնչութեան մատնուած էր , և քսան և չորս երկա՛ր ամիսներ խաղալիք պիտի լինէինք բեւեռային տարերաց և մենք ուսհմիրաններու յաղթող գունդ մը լինելէ հեռի , սառոյցին և հողմոյն գերի եղած էինք :

•••••○○○○○•••••

ԳԼՈՒԽ Բ.

Զմրան Մերձեցումն. — Նոր-Զկևպշա. —
Օղոյ Փոփոխութիւններն.

Օգոստոսի վերջերն, բեւեռային ծովոց մէջ, բարեխառնութիւնն զէրօ աստիճանին կը հասնի. բայց նոյն տարին (1872) զէրօյէն վար Յ աստիճանի հաւասարեցաւ. Զիւնը կը տեղար աստառաթեամբ, բեւեռային ձմեռը կը մերձենար իւր րոլոր սասակութեամբ:

Ուղեւորք յայնժամ 76⁰, 22' հիւսիային լոյնութեան սաստիճանին վրայ կը գտնուէին:

Որովհետեւ նաւը պաշարող սառնակոյտերն փոքր ծաւալ մ'ունէին, յոյս կար թէ՝ արեւելեան սասարիկ հողմ մը պիտի կրնար զայնս ցրուել: Բայց ընդհակառակն եղաւ. ցրտին սաստկութիւնը, ձեանց կուտակումը առաւել մեծցուցին այդ կոյտերն և մի քանի աւուրց մէջ այնքան բազմացան սառնանամնիքն որոց մէջ նուն տնշարժ և բանտարկեալ կը մնար:

Սեպտ. 11 ին, չերմաշատին 11 աստիճանի իջաւ. Արեգակն տասը ժամ թագուն կը մնար, և դեռ նոր կազմուած սառոցն այնքան կարծրացաւ որ ճանապարհորդք իրենց մտքէն հանեցին փըրկութեան ամէն յոյս:

Յաջորդ օրը, սառոցցներուն մեծագոյն մասը խորտակեցաւ բաւական ընդդարձակ ջրանցք մը գոյանալով և թէկիրօֆ ընդ երկար բանտարկեալ չմնաց այդ ահագին կոյտերուն մէջ: 24 ժամէն վերջ, զօրաւոր ձնշմոն մը ազդեցութեամբ, վեր բարձրացաւ. անխառնախաբան մ'այն բաղմաննց և ահաւոր արկածից որոց պիտի հանդիպէր իւր ճանապարհորդութեան ժամանակ:

Օդն կ'սկսէր ցրտիլ և մթագիլ.

Սեպտ. 25 յետոյ պարտաւորեցան մինչեւ ժամը 9 1/2 կանթեղ վառել, տաքցունել սենեակներն յորս բարեխառնութիւնն ժամանակէ մ'ի վեր զէրօյի իջած էր: Ամսոյն 44 ին, զէրօն 19⁰ վարիջու: Երեւեցան հիւսիսայգի առաջին նշոյները:

Հիւսիսային արեւելեան կողմէն վչող սաստիկ հողմ մը՝ արեւմտեան կողման սառոցյներն կը բարձրացնէր ասկաւ առ տակաւ: Սոյն արկածին առջեւ, նաւաստիք փորձեցին աղօցներն՝ սառնակոյտները կտրելու: Բայց ո՛չ սղոց և ո՛չ վառող կրցան յաջող արդիւնք մ'ունենալ: Բացուած մսուերն ակնթարթի մէջ կը գոցուէին, և շրջույն զօրութիւնն իսկ չէր յաջողեր տալ սառոյցին մի անկախ շարժում, և ո՛չ ալ մկկ կողմ վանել այն սասկի կտորներն զորս նաւաստեաց գործիքները իրարմէ բաժնած էր:

Այդ ճեղքերն՝ որք մերթ ընդ մերթ կ'երեւէին սառնապատ գաշտին մէջ, իրենց համար միշտ նորանոր յուզմանց աղբիւր մ'էին: Ամէն մի ճեղք ըստ բաւականի մեծ յոյս մը կուտար իրենց. ամէն որ նաւուն մէջ կը մոնէր և իւր պաշտօնին գլուխն անցած իւր ազատութեան վրայ կը խորհէր:

Բայց փրկութեան ժամը չէր հնչած. հիւսիսային փոթորիկներն չէին գար և թէկիրօֆ սառոցյներէն կը մղուէր դէպի հիւսիսային արեւելեան կողմն:

(Եարունակելի)

ԱՂԲԱՏԻԿ ՄԱՆԿԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆՆ

Այցելեմք աղքատիկ մանկանց բնակառանն, ննջարանն զետեղուած է ընդդարձակ որահի մը մէջ, խիստ բարձր

ձեղունով, օդաւէտ, փայտեայ տախտակամածով և իւղաներկ որմերն կճածեփի նման փայլուն։ Սրահին չուրջը կը գտնուի օրորոցներու կարգ մը, յորս կը ննջեն խաղաղիկ ընկեցիկ մանուկներն, գեռ տնկարող քայլելու։ Մէջտեղն, քովէ քով՝ երկաթեայ մահճակալները կը գտնուին այն մանկանց համար որք կրնան ուսքի վրայ քայլել Ամէն մէկ անկողնիկն վրայ ցուցակ մը կայ նուիրատուաց անուններուն համար։ Այդ անուններն ճանչցայ ես։ տեսայ զայնս ամէն ուրեք ուր գթութիւնն ի գործ կը գրուէր։ Յօթանասուն մանկիկներն կ'ընդունին անդ այն խնամքն զորս կը պարտին անհատական բարերարութեանց տասն և հինգ աղախիններ գրեթէ ամէնքն բրիտանական գդակներ գրած իրենց գլուխը, կը գգուեն, կ'օրորեն, կը ննջեցնեն մանկիկները, վեր կը վերցնեն երբ՝ յինան, կը փայփայեն երբ արտասուեն և սիրուն քմծիծալներով զանոնք կ'գրուցնեն։

Թաղին տղայքն են դոքա. մեծագոյն մասը կը պատկանի մօտակայ ծխախտափ գործարանին մէջ աշխատով կանանց, որք գործատուն երթալէ առաջ կը գնեն փոքրիկն այդ պատսպարտանին մէջ, և օրը երկու կամ երեք անգամ կուգան տալու նմա կաթ՝ երբ անօթենան և երեկոյին իրենց բնակարանը կը տանին։ Եւ այս միջոցաւ մտահոգ չեն լինիր. գիտեն թէ՝ մանկիկն կը խնամուի մայրենի գորովով մը, և կ'աշխատին իրենք հանգստորէն առանց կառկած մունենալու այն յաճախակի արկածներուն վրայ՝ որոց մարդ կը հանդիպի երբ տատաներու և գրացեաց խընամոց դիմէ։ Այդ մանկունք կը գըտ-

երբէք չը պիտի կտրենային գտնել հայրենի յարկին մէջ։ Ամէնքն ուլ մէկ ձեւ զգեստ կը հագնին աղջկունք վարդուդոյն բամբակի շրջապդեստ մանչերն կապայտ բամբակի տափառէ տափառներ։ Երբ ընտանիքներն կարի ագքատ լինին, անկարող հայթայթելու այդ պէտքերն, յայնժամ ծրիարար կը արուին նոցա։ Գիտեթեան քոյրը կը հսկէ այդ փոքր աշխարհին վրայ, կը կառավարէ աղախիններն, ոչինչ իրմէ կը խուսափի, կարծես ամէն ինչ տեսնելու միանգամայն դիտելու համար գլխուն ետեւն ալ աչեր ունի։ Առաւօտեան ժամը եօթնին միջոցներն, երբեմն աւելի կանուխ, աղայք կը բերուին և անմիջապէս բարեպատ քոյրն կը ձեռնարկէ լոււացքի խնամոց, որ ամենէն աւելի անհրաժեշտն է։ Փաքրիկները կը հագնին չոր և մաքուր ճերմակեղէններ, որովհետեւ առողջապահութիւնն առաջին մանկութեան համար գլխաւոր կարեւորութիւն մ'ունի և թէ՝ չափազանց մաքրութիւնն առողջապահիկ կանոնաց ամենէն կարեւորն է։ Եւ երբ այդ մանկունք իրենց ստենտուաց խնամոց ներքեւ լինին, կը տեսնես նոցա հրեշտակային դիմաց վրայ սպիտակ և վարդագոյն բիծեր որք հաճոյալի տեսարան մը կը պարզեն։ Ժմամը տասն և մէկէն մինչեւ ցմէկ տռաւօտեան մանկիկներն կը պառկեցնեն և այդ մանկանց խումբն կը ննջէ վարագոյրներով ծածկուած պատուհանաց մէջ։ Այդն ընդհանուր քնոյ միջոցին, կը հսկէ գթութեան քոյրն։ այլ ևս չը քայլը նա։ տախտակամածին վրայ կը սահի որպէս զի իր քայլից աղմուկը չ'վրովիք այդ հրեշտակաց հանգիստն։ Զանոնք կը փայփայէ, կը հանուեցնէ, կը պատէ ճերմակեղինօք, և կը բռնէ զայնս մայրենի այնպիսի դիւ-

բաշարժութեամբ մը որ տեսնողը կը հիանայ կարծելով թէ բնութեան միայն յատուկ է :

Մերձակայ սրահի մը մէջտեղ կը բարձրանայ պտոյտի վայրն շրջանակածեւ, որոյ սիւներն իբր յենակէտ, թոյլ կուտան մանկանց քայլել առանց իյնալու . ցուրտ և անձեւու օրերն հոն կ'անցընեն . երբ գեղեցիկ է օդն և արեգական ճառագայթն կը ժամտի յերկինս. կ'զրօնուն անդ . կը գլուորին և երբեմն իսկ կ'իյնան : Երեկոյին, գործառունէն դուրս ելնելուն աէս, կանայք ազատութիւն ստացած, կուգան առնուլ այդ դրախտէն եօթանսուն բնակիչներն և Դթութեան քոյրը կը դադրի մայր լինելէ մինչև ցյաջորդ առաւոտն :

ՄԱԿՍԻՄ ՏԻՒԳԱՆ

Թարգմ.

Մ. Գ. ՄՈԶԵՍԻՆ

ՀԱՄԱՐԾ ՑԵՂԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱԿ ՉԵՄ

ԵՒ

ՄՐՐԱՋԱՆ ՑԵՂԵԱՑ

ԳԼՈՒԽ Է.

—

ԶԻԹԵՆԵԱՅ ԼԵՌ

ԿԱՄ

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Զիթենեաց լեռն Ս. Երուսաղէմի արեւելեան կողմն է, կը ճգտի ի հիւսիսոյ ի հարաւ և կը բաժնուի Ս. Երուսաղէմին կեդրոնի և Յովսափաթու հեղեղատաւ, Ս. Քաղաքին և շրջակայ երկրէն : Այս լեռնէն համբարձաւ Փըր-

կիչն մեր Յիսուս Քրիստոս, յորմէ հետէ այս սրբազան լեռն, Քրիստոնէից կողմէ կոչեցաւ «Ս. Համբարձման լեռ» : Սրաբացիք «Ճէպէի բուր» կ'անուանեն լերան, և վրայի գիւղին ալ «Զէյրուն» : Ս. Համբարձման լեռն ելնելու համար, թէև ունինք այլ և այլ ճանապարհներ, բայց մենք կ'ուզենք սովորական ճանապարհն տանիլ մեր սիրելի ընթերցողներ :

Արդէն Ս. Աստուածածնայ կուսին եկեղեցւոյ ճանապարհն գիտենք, և արդէն հոն տեսանք, այժմ Լատինաց սեփական «Դիրսիմանի պարտէզն», որոյ բոլորտիքը պարտպապատ է : Ս. Աստուածածնայ եկեղեցւոյ արտաքին գութիւ և ոյն պարտիզին միջեւը, ուղղակի դէսլ ի արեւելք եղած ճանապարհն, որ լերան հիւսիսային կողին վրայ կ'իյնայ, զմել կը տանի Ս. Համբարձման լեռն կէս ժամէն հետէ քալելով :

«Դիթումմանի պարտիզին հիւսիսային աստղին անկիւնէն սկսեալ իբր 100 քայլ վեր ելած ժամանակնիս, աջ թեկի վրայ եղած ուրիշ պարտիզի մը պատին տակովը սպիտակ ժայռ մը կ'երեւի, կ'աւանդուի թէ, Տէրն մեր Յիսուս Մաղկազրդի օրն Զիթենեաց լեռնէն գալուն, այս ժայռին վրայ էշէն լինալով յաւանակին վրայ նստաւ, և մեր Աբգար Քրիստոնեայ ժագաւորին գեսպաններն, Անանէ և իւր ընկերք, հոս մօտենալով Յիսուսի, նորա առաքելոց հետ խօսակցութիւն ըրին :

Սոյն երկրորդ պարտիզին հարաւային կողմի ընդարձակ ամայի տեղն, որ Գիթսեմանի պարտիզին գրեթէ վրան է, իբր «Յանիիման տանարի», 1884 թուականին Ռուսաց Տէրութիւնն գնելով 1887ին հինգ կաթուղիկէիւ և մի զանգակատընով փառաւոր եկեղեցի մը կառուցին

ՔՆԱՑՈՂ ԱՂԱ ՏԵՏԵՆ



ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԻՆ . — Սոյն բացատրութեան հետ միասին տրուած ստուերանկարներուն թուղթը նշան դրուած տեղէն կտրելով զատեցէք և յետոյ քիչ մը հասու խաւաքարտի վրայ փակցուցէք : Երբ լաւ մը չորնայ , սուր զմելիի մը միջոցաւ գդուշութեամբ ճերմակ մնացած մասերը կտրեցէք՝ առանց դպչելու սև պատկերներուն . կէտաւոր գծով նշանակուած-ներ՝ շարժող կտորներն են :

Սև պատկերներուն վրայ երեք տեսակ կէտեր կան : Առաջին՝ Սև չըլանակով սպիտակ կէտերն , որոց մէջն պիտի անցունէք գնդասեղներ՝ շարժուն կտորները անշարժ կտորին հետ միացնելու համար . Երկրորդ խաչաձեւ սպիտակ կէտերն , որոց մէջ պէտք է անցնել գնդասեղներ , որուն վրայ պիտի գան կենալ շարժող կտորները : Երրորդ բոլորովին սպիտակ և կլոր կէտերն , որոց պիտի կապուին թելերը :

Ուզուծ ձեւովնիդ չէք կրնար թելերէն քաշելով խաղցնել . Օրինակի համար , եթէ ուզէք (թիւ 1) քը-նացող Աղա Տէտէն արթնցնել , կամաց մը քաշեցէք թելը , զլուխը վեր առնելու համար , և յետոյ թելը թող տուէք , որպէս զի գլուխը իւր առջի վիճակը ստանայ . այս կերպով շատ բնական շարժումներ տեղի կ'ունենան . Պէտք է նաև մուկը բռնող չարածը-ճիին բազուկը կանոնաւոր կերպով երեցնել , որով մուկը Աղա Տէտէին զգին մէջ սահի , և այս շատ ծիծաղաշարժ պիտի ըլլոյ :

Ի՞նչպէս պէտք է ներկայացնել . — Կամ ձեր ձեռքով և կամ ատաղձագործին միջոցաւ , ինչպէս որ կը ցըցունէ այս պատկերը , չինել աըւ-էք քառակուսի փայտ մը , որոյ երկայնութեան վրայ գտնուի բարակ ճեղք մը , որոյ մէջ կը հաստատէք խաւաքարտէ սեւ պատկերները :

Այժմ կը մնայ ունենալ սեղան կամ սննուկ մը , որու վրայ կը հաստատէք կամ բարակ կտուս ով վարագոյր մը և կամ փայտէ շրջանակի մէջ սնցուած փա-



րակ թուղթ . սեղանին ետեւի կողմը կը գնէք կան-թեղ մը և սեղանին միւս կողմը փոքրիկ հանդիսա-կանները , զուարձալի ներկայացումը ձրիապէս դի-տելու համար :

Մկրտչով այս կէտերուն վրային կրելու և բացարութեակն զատիւն և յետյ մէջտիրէն երկումի բամբելու է :



1322 MEDIEVAL

the first time in 1900, and the manuscript
is now held in the British Museum. It is
written in a Gothic script, and contains many
decorative initials and headings.

The manuscript is written in a Gothic script,
and contains many decorative initials and
headings. The text is in two columns, and
the script is clear and legible.

The manuscript is written in a Gothic script,
and contains many decorative initials and
headings. The text is in two columns, and
the script is clear and legible.

The manuscript is written in a Gothic script,
and contains many decorative initials and
headings. The text is in two columns, and
the script is clear and legible.

The manuscript is written in a Gothic script,
and contains many decorative initials and
headings. The text is in two columns, and
the script is clear and legible.

The manuscript is written in a Gothic script,
and contains many decorative initials and
headings. The text is in two columns, and
the script is clear and legible.

The manuscript is written in a Gothic script,
and contains many decorative initials and
headings. The text is in two columns, and
the script is clear and legible.

յանուն «Մարեմայ Մազբաղինացւոյ», ծախուք Խուսաց արդի Կայսեր եղբայր մեծ իշխան Վլատիմիր Աղեքսանդրովիչի, ի յիշատակ հանգուցեալ Աղեքսանդրը Բ. Կայսեր թագուհւոյն. և 1888 թուականին ալ օծման հանդէսը կատա-

ւելի վեր եղած ընդարձակ տեղն է, ուր աւերակ հին չինք մ'ալ կայ մատրանաձեւ, վերոյիշեալ ճերմակ ժայռի քովէն ճանապարհն շարունակելով 30 վայրկենէն լերան գլուխը կը հասնինք, ուր ճանապարհը երկուքի կը բաժնուի, ճախ



Յանդիման Տանարի:

րեցին ի ներկայութեան մեծ Դուքս Սերժիոս և մեծ Դուքս Քոլի, ի ձեռն Ամեն. Նիկօթիմօս Պատրիարքին Յունացւոց :

Ս. Աւետարանին մէջ յիշուած «Յանդիման Տանարի» տեղն, ասկէ քիչ մ'ա-

կողմի ճանապարհն դէսլ ի «Գալիլեա» լեռը կը տանի, որ Զիթենեաց լերան մի մասն է, իսկ աջ կողմինը՝ Ս. Համբարձման տեղը և գիւղը կը տանի. գիւղի բնակիչներն ամբողջովին Արարացի են.

Սոյն երկու ճանապարհին վրայ, որ արևելքան կողմը կ'իյնայ, եռանկիւնաձեւ գետին մ'է, ուր երեք հին ձիթենի կան գրեթէ իրարու մօտ, սոյն տեղւոյն համար Հաննէ պատմագիրն Բրաբինի տեղն կ'անուանէ, և կը յիշէ թէ ժամանակին ալ եկեղեցի մը կար: Անշուշտ մեր եօթանասուն վանքերէն մինէր, որովհետեւ ինչպէս կը յիշատակուի վանօրէից գրքին մէջ, թէ Հոյք Յ վանք ունէին Գալիլիա Երան կողմը:

Մենք աջ կողմի ճանապարհը շարունակելով հինգ վայրկեանէն կը հասնինք մինարէի մը քով, ուր է նաև Ս. Համբարձման տեղւոյն բակին դուռը: Բակին դրան բանալին այն տեղի Շէյխերուն քովն է, որք կը բանան և կը գոցեն երբ որ ուզեն և երբ հարկ լինի:

Մինարէն կից է Ս. Համբարձման բակի պարսպին, գիմացի դռնէն ներս Շէյխերուն բնակարանը կը մանուի ուր կայ փոքր Մէսճիտ մը, մինարէի ճանապարհն ալ այս բնակարանին մէջն է, տեղւոյն Շէյխին մի քանի դահեկան պարգեւ տալով կը թողու վեր մինարէն ելնելու, ուր մարդուս աչքին գեղեցիկ տեսարան մը կը ներկայանայ ամէն կողմէն, մանաւանդ արևմտեան կողմէն: Գեթսեմանի ձորը, ամբողջ Երուսաղէմը, և ի մասնաւորի Ասղոմնեան Տաճարը (Հարէմի Շէրիֆ), Ս. Բակովայ և Ս. Յարութեան գմբէթք և Ռուսաց վանքը: Արևելքան կողմէն Յուդական գետայի երկրին անապատը մինչեւ Յորդանան գետ և Մեռեալ ծով, ու լեռներու երկար շղթայ մը:

Ս. Համբարձման տեղւոյն բակն բոլորաձեւ է և ձիշդ կեդրոնն է արդի մատուռն, որ ութանկիւնի է Յ-7 տրամագծով, վրան գմբէթ մը կայ և ձեւն ալ արաբական է, մատրան մէջ Քրիս-

տոսի Համբարձման օրն թողուցած ոտնատեղւոյն նշանը կ'երեւի ժայռի մը վըրայ դրօշմուած, բարեպաշտ ուխոտաւորաց համբուրելու համար ժայռին այն մասն բաց թողլով, միւս բոլորտիքը քարյատակուած է որչափ տեղ որ յարկի տակ առնուած է:

Ամրողջ բակն պարսպապատ, ներքին կողմը զատ զատ քարէ սեղաններ կան չինուած որոշեալ սահմաններով երեք ազգի սեփական, հիւսիսային կողմը դռնէն սկսեալ ամբողջովին, և արևելեան կողմի պարսպին կից երեք առանձին սեղաններն մերն են, որոց առաջնոյն վրայ մենք, երկրորդին վրայ Գըուտիք և երրորդին վրայ Ասորիք կը պատարագեն: Հարաւային կողմը, դռնէն սկսեալ մինչեւ կէսը Լատինաց և անկէ անդին Յունաց, ուր սեղան մը ունին: Միակ դռուն երեք ազգի սեփական է:

Մենք և Յոյնք տարին երկու անգամ Ս. Պատարագ կը մատուցաննենք: Մին Ս. Համբարձման օրն, ինչպէս նաև բոլոր ուրիշ ազգերն, իսկ միւսն մեծ պահոց մէջ:

Մեծ Պահոց Տնտեսի կիւրակէին, շաբաթ օրէն մեր միաբանութենէն կուսարարազետ Եպիսկոպոսի որսչմամբ, տասնի չափ վարդապետք և միաբանք երթալովի Ս. Համբարձում, հոն մեր սեփական եղած հիւսիսային կողմը վրաններ կը լարեն: Երեկոյեան ժամերգութիւն կը կատարեն վրանին տակ, և մատրան մէջ ալ շարժական սեղան կազմելով Ս. Պատարագ կը մատուցանն: Այս օրն որովհետեւ առանձին ենք, և ուրիշ ազգ որ և է պաշտօն մը չ'ունի, Հայկական սովորութիւնք և արարողութիւնքն կը կատարենք համարձակի:

[Հարունակելի]

ՏՐԴԱԾ Վ.Պ.Պ. ՊԱԼԵԱՆ

ԳԻՏԱԿԱՆ ՀԱՐՑՄՈՒՆՔ

1. — Ինչո՞ւ համար ածելի մը լու կը կտրէ՝ երբ զայն սավրիչը գործածելէ առաջ տաք ջրոյ մէջ կ'ընկղմէ :

2. — Ինչո՞ւ համար ժանր կը կընէ մեր մարմինը՝ օդը խոնաւ եղած ժամանակ :

3. — Ինչո՞ւ ձմեռը մեր շունչը կը տեսնենք և ամսոք չ'ենք տեսներ :

Այսուհետեւ հանդիսիս միջոցաւ գիտական պարզ հարցումներ պիտի ուղղենք մեր ընթերցողաց, և եթէ ընդունինք լուր ու կոկիկ պատասխաններ՝ հետեւեալ թուով պիտի հրատարակինք :

ՀԱՆԴԻՍԱԿԱՆ

1.	.	·	·	+	·	·	·	·
2.	.	·	·	+	·	·	·	·
3.	.	·	+	·	·	·	·	·
4.	.	·	+	·	·	·	·	·
5.	.	·	·	·	·	·	·	·
6.	.	·	+	·	·	·	·	·
7.	.	·	·	+	·	·	·	·
8.	.	·	·	+	·	·	·	·
9.	.	·	·	·	+	·	·	·
10.	.	·	·	·	+	·	·	·
11.	.	·	·	·	·	·	·	·
12.	.	·	+	·	·	·	·	·
13.	.	·	·	·	·	·	·	·
14.	.	·	+	·	·	·	·	·
15.	.	·	·	+	·	·	·	·
16.	.	·	·	·	+	·	·	·
17.	.	·	·	·	·	+	·	·

Վերցիշեալ կետուոր տողերուն տեղ, հետեւալ աշխարհագրական անունները գրէք, և ծից մէշտեղի տառերը պիտի կազմեն նշանաւոր ծովացին հանապարհոդի մ'անունը :

- Գերմանից մէջ լեբան մ'անուն.
- Սպանից մէջ քաղաքի մ'անուն
- Խովազուկան Ովկեանու մէջ կղզւյ մ'անուն.
- Հեւս. Ամերի. Հրաբղևային լեբանց միոյն
- Հայկական տառ մը.
- Կովկասի մէջ վտակի մ'անուն.
- Ափրիկէի մէջ քաղքի մ'անուն.

8. Նորվեգիոյ մէջ կղզւյ մ'անուն.

9. Գերմանական դքսութեան մ'անուն.

10. Բումանական քաղաքաց միոյն անունը.

11. Անդր. Մասդըր նահանգին մէջ գետ մը.

12. Անգղիոյ մէջ փոքր քաղաքի մ'անուն.

13. Հայկական տառ մը.

14. Անդր. Ըլքսդըր նահանգին մէջ քաղաք մը.

15. Մարոքի մէջ գետի մ'անուն.

16. Նոր կրանտասայի մէջ գտառի մ'անուն.

17. Ակուտիոյ մէջ քաղաքի մ'անուն.

Այս հանելուկը լուծողներն մէկ մէկ նուեր պիտի ընդունին անխտիր .

ՏԱՐԱԶ

ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ-ԳՐԱԿԱՆ

ԵՐԳԻԾԱԲԱՆԱԿԱՆ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՀԱՆԴԻՍ

Կը հրատարակի թիֆլիզում առաջիկայ 1890 յունարի մէկից մեր յայտնի հեղինակների, Նըկարիչների մասնակցութեամբ ամիսը մի անգամ դերք (39—28 սանդ.) քառամատալ :

ՏԱՐԱԶի նպատակն է հոյ անդ աստանում ցանել գեղեցիկ և բարելոյ սերմեր ու արմատախիլ անել ագեղ և չար սրուն :

ԲՈՂԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. Գեղարուեատ և դիտութիւն. 2 Պատմական և ամանակակից վէպեր, պատկերներ, թատրոնակոն դրուածներ. 3 Բանաստեղծութիւն. 4 Գննադատութիւն և կինագրութիւն.

5 Կար, ձեւ, ձեռագործ և ամեն նորութիւն արհեստների վերաբերեալ. 6 Տնային արդիւնաբերութիւն և անետեսութիւն. 7 Ճանապարհող ուժիւն և արկածք. 8 Երաժշտութիւն եւ թատրոն. 9 Ժամանակագրական լուրեր, տեղեկութեաններ, յօդուածներ և այլն. 10 Ֆելիքտոն, Մագր, Առած, Կատակ. 11 Հափմատի և այլ խոցեր, Շերուս, Հարցեր, Խորհուրդներ, Ամիւլ այլք, Պատափաններ. 12 Յայտարարութիւններ:

ՏԱՐԱԶի ԱԱՓԱՆՈՒԹԻԱԳԻՆ. 3 ԲԲ. կ

Հասցեն՝ Tiflis (Caucase) Rédaction de la Revue «TARAZ»

Խմբ. Հրատարակիչ ՏԻԳՐԱՆ ՆԱԶԱՐԵԱՆ

Ա Ղ Բ Ի Ի Ր

ՄԻԱՄԱՆՑ ՊԵՏՎԵՐՉՈԶԱՐԴ ՀԱՆԴԵԼ

ՈՒԹԵՐՈՐԴ ՏԱՐԻ

Կը հրատարակւի նոյն ուղղութեամբ և նոյն աշխատակիցների մասնակցութեամբ, դերքն աւելի մեծացրած, աւելի շրեղ թղթի գրու և նորագոյն տառերով:

Առաջին պրէմիան է մի գեղեցիկ գրափեր

ՅԻՍՈՒՍ ԽԱԶԱԿԻՐ

Եճադիր պատկերը

Մինչեւ դեկտեմբերի 4ր բաժանորդ գրուղը կը ստանայ պրէմիան աւելի շուրջ քան թերթը, իսկ այնուհետեւ բաժանորդ գրուղը վճարը մեզ հասած որից մինչեւ մի տարիս Յիսուս Խաչուկիր պրէմիան 3000 օրինակ արդէն ստացւել է թիֆթիզում:

Բ. Պրէմիան 1 Յօվակի Գեղեցիկի վաճառումը 2 Ֆեռաս Յինա Էլբան վրայ աղօթելիս 3 Մալակս մարդարէ տասը պատգամ ստանալը, վերին աստիճանի շքեղ պատկերները, 400 ր. Գրքեր, 50 ր. Գրասեղանի զարդ-իրեղէններ վիճակ կը ցւին սեպատճեր ամսին բաժանորդների մէջ:

Գ. Պրէմիան պատի տախտակ օրացոյց կուղարկւի բաժանորդներին դեկտ. թերթին հետ:

Բացի գրանցից՝ տարոյ ընթացքում կառաջարկուին համելուներ և բերուներ, որոնց տառաջին վճարուները կը ստանան մրցանակներ, գրքեր, պատկերներ, ալբոմներ, գրասեննեկի զարդ եր և լու:

Ա. Բնիլիթի տարեկան բաժանորդագինը 3 ր. և 4 պրէմիոյի Ճանապարհածախ պէտ և ուղարկել 28 կ. փոստի մարկա:

Ապառիկ ոչ ոքից չի ընդունեալ:

« Տարագին » և « Աղբիւրին » միանուադ բաժանորդ գրւողը մի և նոյն հասցեով մինչեւ գեկ. և պիտի գմարէ 5 ր. և 28 կ.

Հասցեն Tiflis, (Caucase) Rédaction du journal illustré «AGBUR».

Խմբ. Հրատարակել

Տ. ՆԱԶԱՐԵԱՆ

Ա Զ Դ

Հետեւեալ գիրքերը կը վաճառուին Հանդիսիս տպարանն, Պոլիս Էսկի Զատթիէ ճատտէսի թիւ 64. Ազգային Պատմ. մինչ 1887

Առաջին Ընթերցարան (պատկերազարդ) Առողջաբանուրիս աղջկանց

Բանալի շարադրութեան

Գիտելիք պարտիք (պատկերազարդ)

Երկրորդ Ընթերցարան

Ընդհանուր Ազգաց պատմուրին Ա. Բ.

Երաբանուրին

Թղուառներ 7 հատուր պատկեր.

Փորբիկ տղուր մը յուշավեպը

Մեր Երկրաւոր բնակարանը

Պահապան Հրելուակի պանդոկն

Առևուորական Թաւաբանուրին

Օսմանեան Պատմուրին Ա. հատուր

Մըրազան Պատմուրին Հին Ռւսիի պատ.

Երկրորդ Ընթերցարան պատկերազարդ

Կոմս Մօնիկա (զեղեցիկ վէպ) 2 հատուր

Դասարան (Սցրենարան նոր ուղղվ) 118

պատկրվ. Օրդ Տիպ. կազմ խաւարարտ

→→→→→

Ա Զ Դ

Քաղքիս Ուսումնասիրաց Հնկերութիւնն պատիւ ունի ծանուցանել Արգոյ

Հասարակութեան թէ, յետ այսօրիկ

պատրաստ է ընդունիլ ամեն ազգային

և օտար լրագրաց գործակալութիւններ,

ինչպէս նաև վաճառել իր գրատան մէջ

ամեն տեսակ գրեանք, պատրաստ է

նմանապէս կատարել լրագրի, գրքի եւ

թէ ամեն տեսակ յանձնարարութիւններ

իզմիրէն ի Պօլիս և Պօլսէն յիզմիր :

Այդ ժողովնական աշխատութիւնք կը

կատարուին խիստ գիւրամատչելի պայ-

մաններով յօդուտ Հնկերութեան :

Հասցէն է հետեւեալն :

Վիլելմ Կրիմիրի Շնորհիւ

Ա. ՅՈՎԱՆՆԻՆԻ ՈՒՆՃԵՍՆ (Իզմիր)

→→→→→

ԾԱՂԻԿ ՄԱԿԱՆՑ կը հրատարակուի

15 օր մէկ անգամ : Տարեկան բաժնուր-

դագինն է՝ Պօլսէն համար 30, վեցամ-

15, եռամսեայ 8 դրէ : Գաւառաց համար

40, վեցամսեայ 20, եռամսեայ 10 դրէ :

Մէկ քերը 50 փարա :